

ՍԱՀԱԿ ՈՒ ՄԵՍՐՈՊ

Նե պէտք որ հայ հանճարն ալ յարա-
նուելը գերբնական օքն։ Փառայիդ Տրե
գերք յառաջդիմութեան ժրիբն վրայ եր
տիգեցերք հսկոյօթեն կը յառաջդիմէր
մարդկան թիւնն տառուածութեան ցրան-
նըրը կ'ապրէր... Գիտութիւնը կը քան-
դէր, առեղծուածներ զարմանաթօ, եւ կը
ունեւէր, դաշտուիք չըր մեռը խրիւոր-
կար ալ...»

Ի զիս իր միջամգեստը կը վերցնէք պարտուած։ Կետք է խառնել անդունդ-սեր պէտք է բռնել ճշմարտութիւնը, անս գոյութեան պահպանման պատուա-կան միջոց։ Տիեզերք յառաջդիմութեան միրանի գօտիքն բռնած, անկարելի էր ալ գգել, լոյս, լոյս, լոյս, ահա՛, նոյն կա-սերու լաջքերէն փոթորկող չունչերը ա-մենի, լոյս միշտ լոյս կը յանկերգէին քաշտ, անտառ, ամէն ինչ նկը ծնրազրէր թրկիւզածորէն արս զիւրանոյ Ալտրուշա-ին, ծիրանիէն վեր, նորիգնի ճակտին քրած էր և անվեճ։ «Լոյս հազէք, լոյս խր-նեցէք»։ Ճովիք կը վետավէտէր «լոյս, լոյս» ածածածելով, գեար կը վազէր «լոյսի» դրդումներ գուշելով։

Աղմագոսի աստուածակալ սարէն կիկ-
ոպ՝ հպարտ արհամարհն անքով մը Արփեի
նարը, Հոմերի գթիչը. Պղասոնի զամկը
ո ցուցնէր աստուածանդականակ պատգամին.
Խօսւուս Արպեան շանթագոռ սարէն
Ներքինի սիրու, Կիկրոնի հրածոյ Խզուն
ը սատէր կապոյտին հեգուորէն. Արիները
Շորստային սուրբերու շեղբերը խածած
բարձան Միհը ցուց տալով, Եղեմի հը-
ամենի բնակիչը՝ հայի ալ խօսէր պիտի և
Լիզու քառ ունենար... . Քրամին ը
ուրդ ալէւուները սօսինքուն Ազինոցուու
ած էր զ անոնք. Կը չիրէին անոնք...

րաւագնաւ ժամանակի աելուը քրէցն
և այսօր ապրեցան ու մեռան, չթա-
նցաց չի Հայր, գեւ կ'ապրէր մահա-
նցանութեան փուլիբը, զեւ միտքը
էր թթուորդերով։ Անցան բարի ու
ար շատ օր, ու գիշեր մը, բարի օրերէն
էկուն մէջ «Յայտնութիւն» յարտնու-
թիւն» կը ծափէր երկինք։ Երկու մարդ-
տուուաններ մանկացած կի թթուուրտէին
ասսիսի վրայ, իրաշագցը ձայնը Մասիս
լրտեցաւ խենթցաւ և Մասիս. վրա
ուած էր Նղես. սակայն կը սիրէցի, Ե-
ւ եւ. և անա ժանեկահնուս ամպերու մէ
էն երեւցաւ Հայաստանի Ոգին աստուա-
ռնիի մը պէս քննուշ, ձեռքբերէն միոյն
էջ երկնիքի զննիթէն քաղուած շանթե-
ու փունջ ըլ, ու միւսին մէջ ալ ք'ար-
ը սեղմած. լարեց քնարը, և արծուկը
խտին, ձեռքը ճակտին. յոյսը սրտին,
իրտը ճային, սկսաւ իր Կոչը զարթօնքի
Դէմ եկէ Հայե՞ր, և զուք. Գողթնի քը
արաւորք պարծանքը Հայութեան, փառ-
ը զարերու. ելէք. արթնցէք ձեր մա-
տիմիր քունէն, լարեցէք քննարները
օթնաղի, ահա՛, շամթերէն քաղուած
արեր եմ բրերը. զէ՞ն կազմեցէք, փո-
րկեցի չուտով. զի՞ զուք պիտի եր-
էք անմահութիւնը. ինչու որ այն գոր-
իտիք երգէք «Երկնէր երկինք ներոսին
և մանիք, աստուաններու երկունք է

այն. երկիքի աշուղդն. ընծայ ձեզ ա-
շուղդներու գ...» Աւ Նոյն հետայի երկու
ստուերները Մասիսի վրա զիրար բարե-
ւեցին գիշերային լուսութիւնը Վրացիզ
այն մեխանոյ ձայնին մոր. ուրկէն ողե.
Կոչեցուած էին. Տեսուուին օրստաց. Ով
էք դուք. գոյքերին ստուերները մարե-
րան՝ Ներսէս Մեծ ու Հացեկցի Պատի
Վարդան Ալեքսանի են, մեղագեղեցին սփ-
գերը. Արցունքներու մէջէն ճպտեաւ
Մայր-Հայաստան: Ուսքի ելաւ, բռնեց
հեկորներու ձեռքն, տարաւ զանոնց
քարի մը ծերպին մօտ ուր կը խազալին
երկու մանկիկներ ձեռք-ձեռքի, ճական-
ական սիրտա-սիրտի. անհուն դորովզ
մը մէյ մըն ալ համբուրեց զանոնք, ու
առենցնէ մին տուաւ. Ներսէսին ու միւսը
գեղջուկ վարդանին, ու անէացաւ. Ծ-
նած էին Սամակն ու Մեսրոպ:

Եր զարթունահրաշ նախասահմանունով
Սահակ ու Մեսրոպ կը մածնային օրէ օր.
Սահակ՝ Հայրապետի մը, իսկ Մեսրոպ
գեղջուկի մը ձեռքին տակ. Սահակ՝ ար-
քունի պարատի, Մեսրոպ՝ խրձնիթի մէջ,
դշտին վրայ, մահին մօտիկ. շինականին
բոլիկ, կիգութեան, թշուառութեան
բարձունքներուն վրայ, մեծցան երկուքն
այ, մին մեծերու. միւսոք գաճաճներու
մէջ. Սահակ մեծցան մեծերու քով ա-
նոնց մեծութիւնը հեղնելու. մեծցան Սա-
հակ ազնուականութեան զրացի. նախա-
րարներու մօտ, որ մը զանոնք արհ-
արկելու. Մեսրոպ ալ մեծցան պատիկ-
ներու, հէգերու. լուսածին. լկուածին,
տնանկին մօտ. երկուքն ալ մեծցան Հա-
յոստանին համար, Հայութեան համար.
Անցեալին ու Ներկային ու Ապագային
համար. մեծցան նման-անման զար-
գլււս մըն ալ տալլու մարդկութեան. Ա-
յս հրաշքներ էին ասոնք, հոկան եր, ար-
տաներ մտքով սրտով, հոգիով, ըրի-
ցան, պարտեցան, գացին, մտան տունէ
տուն, գիւղի գիւղ. շնչն չեն, ստանէ
ստան, ու ամէն կողմ ալ տեսան, անոն
գիներ, անսիրտներ, դիակներ, ամէն
կողմ չբացում, անէացում, մարդ կար
գիտի չկար. գրիչ կար եղդիչ չկար. եր-
գիչ կար փամնիլու չկար, փանցիու կար
լորդ չկար. երգ կոր Բայ-երգ չկար, հայ-
երգ կար Բայ-գիր չկար ու ամէն կողմ
մութ. ամէն կողմ խաւար... Ամոյները
մտածեցին. յանգուգն էր այս լուսածու-
մու, կրիին «Եղիքի լուս» պէտք էր ըսել-
ուրե, տարիներ թափառեցան խորհրդա-
ծութեան զարիթափները, սակայն ի զուր-
ոյ Լուսաւորոյ կրօնքը. ոչ Մեծն ներ-
սին ազգաշին գործերը բան մը իրի չին
աւելցուած հայ ախտաւոր կեանքին վը-
րայ. ակախն ինչո՞ւ այսպէս, մոնից օր
Ու Սահակ. Շատ պարզ է. Սահակ. ը-
սաւ Մեսրոպ, որովհեան մեր քարոզու-
թիւնները խորթ են, հետեւարա անմար-
սիւծի լուս. Միւսոք ու այս մաս մէջ

ուրիշ զարգաց ամսովով ու բաժնութեացաւ,
հնապէս Սիխայի գիւցազնը Մեռորդ ալ-
պատ գացած էր. Ներս սպրդեցաւ. քար-
այրի մը զարաւոր լրուս ու մրսա ժայ-
ուերուս արմկած կը իսկաքար. Երկու մա-
գաղացիթի կտորներ զարձնելով մատնե-
րուն առակ. բացաւ զանոնք ու ահօաւ
որ իր Մաշոցի մէկ ման էր Յոյն ու
Ասորի գրերով սօթնուած. Արտմածեացաւ

ցնցուեցաւ Մետրոպ. տագնապը իր համարսութիւնն ալ ունի, ուխտուածն Մետրոպ. զբանին ուրիշ մազաղաթի կը-
տոր մըն ալ հանեց. Ա.օրի Դանիէլին քո-
վի պակաս ու անպէտ գրերն էին. պէտք
է ասի լրացնել զնաց Մետրոպ., ու ան-
շարժ աշգեբը վեր. սիրոր վեր, միտքը
աւելի վեր սկսաւ խոկալ ծառէն վազող
Արածանին պէս ծանրալուռ. քնացած
էր Մետրոպ. լուսամիր ամպիրուն տակէն
տեսաւ. Աստուած Մետրոպի անքան սըր-
բասուրը վերացումը. ու յուսահատ վի-
ճակը. մեղքցաւ Աստուած Մետրոպին, ու-
վոր իջնելով իր աստուածութեան բար-
ձունքներէն իր աստուածային մատներով
դրեց Մետրոպի կրծուկին. Ա. Ե. Է. Լ.
Ի. Ա. Ի. Արթնցաւ Մետրոպ ֆայտու-
րախ. գանձուած էին նայ գրերը. ծոթած
էր Հայէկան Ալշալոյու. երեւցած էր հայ
հանձարը ծիրանիրփ. Փրկուած էր Հա-
յութիւնը...!

ԱԺՏԵՐ